

անվախճան, ծով, ծառով. իսկ քաղաքացի  
զբերք վերջ ուշ, յօդուած, պատուիք. —  
քառավիրջի ին սեռականի մէջ չի կը կ-  
փոխուի, և իւր' ուրիշ եկեղեցի՝ եկեղեց-  
ոյ, պատի՞ պատույ. — յն կը գրու-  
քաղաք ակիզըքը, ու յնու առ և ոտառերու, և  
բոլըր հայերէն յատուկ և հասարակ ա-  
նուանն, քայեր ու հոլովինք՝ և և ո զբե-  
րով աւարտած, ունին զայն. Արայ, շո-  
կայ, կայ, Սատոյ, երեկոյ, որդույ, բա-  
ցառութիւն կը կազմեն դերանուանց, և  
սորա, սոցա, ըռ ևն. մակրայք՝ ահա-  
պա, հապա. հրամայականը՝ հաւասար  
ինդա. և սուր անուանն՝ Աննա, Եղիս-  
թուզս ևն. — օ կը գործածով յօնակի-  
զորիսականի մէջ. նաև ուրիշ տեղեր՝ Մայ-  
փոխան, ձայնակից ու էն զատուելով վար-  
ժութեամբ միայն:

Այսու ու բաղաձայնից վերաբերեալ փոքր ըրաթիւ կանոնները<sup>1</sup>, որ շատ աւելի պարզ և դիւրին են ցան նշանաւոր դիւրեա, որին սահմանածները, ուսուցանելով նախակրթարանի մանկանց, տեսեր եմ՝ որ անոնք քնաւ չեն զգացած Երեւանի կոմիտարերուն տագնապն ու վտանգը հայ ուղղագրութեան դաշտին վրայ, և դիւրութեամբ ու զիւտակից ուրախութեամբ մը հետեւեր են նոյն կանոնաց:

12. — Արդի հասուն սերունդը, որ  
մտադիր չէ մանկանալու և աշակերտելու  
իրեւանի գարոցներու մէջ, իւր ներկայա-  
ցուցչաց թիւանով զգացուց՝ թէ չեղեաբ-  
պիտի նկատէր պարտագրեալ նորածեւու-  
թիւնը, և պիտի շարունակէր ընթանալ իւր  
սովորական ճանապարհնեն, ինչպէս ըրա-  
արդէն մինչև ցայսօր։ Ասոր հետեւանցն  
այս պիտի լինի՝ որ կովկասեան ապագա-  
սերունդը պիտի հետանա արդի և իրեն  
ժամանակակից արտասահմանի սերունդնէն,  
և երկու մեծ հաստատներուն մէջ աւելի  
պիտի ընդունայի լինուական վիճը, որ գեր-  
ջին տարիներս ոչպէս ի փակում կ'երթար-  
լից այս առաջարական ճանածամինը մէջ

ուր միութիւնն այնքան ստիպողական է, ուր Հայաստան պէտք ունի իր զարգութ-  
ենիրը բարոյապէս կապելու իրեն հետ, ոչ  
թէ ցրտացնելու և հեռացնելու, և ուր  
պետական գործնէութիւնը հարկադրու էր  
ուրիշ զաշտերով փայտ, իննել հանրութեան  
սրտին ու խզճն հակառակ այլպիսի քայլ  
մ'ընել, խոննեմութեան լաւագոյն թելաւ-  
դրութիւնը չէինք կարող համարել, եւ ոչ  
ալ յաւերժանայու ստիմանուած կարգա-  
դրութիւն մ'է, կը զբէի 1922ին, առանց  
կարօտելու մարգարէկան հոգուու:

Այս բոլոր նկատողութեանց ու մեսրո-  
քեան ուզգագրութեան կենսական պահանջ-  
մանց առջև՝ որքան միամիտ թուեցաւ մեզ  
այն ժամանակ «Հ. Ս. Խ. Հ. Ժողվրդա-  
կան կոմիսարների խորհրդի» ասհմանը՝  
զոր կու տար աւանդական ուղղագրութեան,  
որակելով անպէսց և ապարդիմ ժամա-  
քանառութիւն և աշխատանքց, Եթէ զայ-  
ըսէին ճնճարենի կամ ձէնք հայերնենի հո-  
մար՝ հասկանանի էր. քայլ այդ ճնճական  
քառասուանը, թէպէս ներպաշանակ Երեանի  
կոմիսարիատին ու դերերենի հետ, անկա-  
րելի եղաւ մեզ հաշտեցնել Հայաստանի  
պարիշներու բարձր պաշտօնին և աստի-  
ճանին Ըստ,

### (Հարութակելի)

4 P U B L I C

## ԱՌԵՎԱՆԻ ԵՐԳՈ<sup>1</sup>

Սկզ թագաւորը կարողու, կայսրը, Աթենք, Հպանիան մընաց լըման Նօթ տարի: Նուանեց երկիրն ամբարտաւան մինչեւ ծով: Ոչ մի ամուսնու որ գիմնդրէ իր առջեն: Աչ մի պարփակ, ոչ մի գործ գրաւուելիք. Լոկ Պառանեն որ ևսան մը մէջ է:

1. Հմայ. Հ. Ա. Պաղիկեան, Հայ լեզուի ռեզարվանութեան, Ենթագիր՝ Առաջարկ և պահպան, Եղանակ, 1923.

#### **1. Ապահովաթեա տես առաջին Յանձնական մէջ:**

Կ'իշխէ անոր Մարսիլ արքայն, որ Աստուած  
Զի սիրեր, ան կը ծառայէ Մահմէտին,  
Եւ կ'աղօթէ Ապոլլոնի: Զի կրնար  
Ըզգոյց ըլլալ, պիտի աղէտը հասնի:

## Բ.

Սարակոսի մէջ է Մարսիլ թագաւորն,  
Ան մրգաստան մըն է գացեր՝ շուքին տակ,  
Կապոյս կունէ աստիճանի վրայ պառկեր.  
Շուրջը կան քանի հազար մարդէ աւելի.  
Ան իր զուքսերը կը կանչէ եւ կոմսերն.  
« Լսեցէք, տեարք, ինչ հարուած մնա կը զարնէ.  
Կառուոս կայսըր մնձ քաղցրիկ Ֆրանսայի  
Եկեր է այս երկիրը՝ մնա շարդելու:  
Բանակ չունիմ որ անոր դէմ մարտնչի.  
Մարդիկ ուժեղ չեն շարդելու իրեններն:  
Ի՞մ իմաստուն մարդիկ, խորհուրդ տրւէք ինձ,  
Եւ պահեցէք զիս մահուրնէ, ամօթէ»:  
Կը մընար լուս ու մուշչ ամէն հեթանոս,  
Թող Բլանկանդրինը Վալֆոնդի ամրոցէն:

## Գ.

Հեթանոսաց մէջ իմաստուն էր Բլանկանդր,  
Իր արութեամբ ասպես մըն էր կորովի.  
Ուղղամութեամբ՝ խորհրդական իր տիրոջ,  
Թագաւորին ըսաւ. « Բնաւ մի զարուուիք:  
Խորխտապանն՝ սէ՞զ կարուուին զրկեցէք  
Խոսքիր աննենգ ծառայութեան, մնձ սիրոյ:  
Պիտի անոններ, արշեր, շուներ տպ անոր,  
Եօթն հարիւր ուզտ եւ հասր ցին թերպիփուն,  
Ուզի՝ արծաթ բեղցած ջորի՝ լորս հարիւր.  
Ցիսուն հաս կառք՝ որոնցմէ սայլ մը կազմն.  
Պիտի անոնցմով շատ լաւ հռոգէ զինուուրներն.  
Ընէք թէ այս երկիրն մէջ շատ կոռուցաւ,  
Լաւ է գառնայ գէւա ի Ֆրանսա, գէւ ի Էսու.  
Թէ պիտի սուրբ Միքայէլ տօնին զուք  
Հոն հետեւիք իրեն. թէ զուք պիտի հոն  
Ընզունիք կրօնքը քրիստոնեայ, եւ ըլլաք  
Իր նորուն ամէն պատուվ՝ ամէն բարութեամբ.  
Պատանք Կ'ուզէ. զրկեցէք տանը կամ քան,  
Ուրաք զի 'րեն վասունութիւն ներխնէք:  
Ղրկեց անոր մեր կիներուն զաւակներն.  
Ըստնիք կորան, պիտի զրկեմ ես մինս:  
Լաւ է անոնն կորսցնցնն զըլուինին,  
Քան թէ մնիք մեր աղիկանի տէլութիւնն,  
Եւ ըստիպուինք ձեռք կարկառել եւ մուրալ:

## Դ.

Բլանկանդր ըսաւ. « Եթանուն այս իմ աշ ձեռքիս,  
Եւ կորքիս վրայ հովէն ծըփուն մօրուքիս,

Այժմ իսկ տեսնէք պիտի զուք ֆրանկ բանակին  
Բեկումն. երթան պիտի Ֆրանկները Ֆրանսա՝  
Իրենց երկիրն, եւ երբ ըլլայ ամէն ոք  
Իր սիրելի կալուածին մէջ՝ եւ իշխու  
Իր մասուակին մէջ կարուուն, ան պիտի  
Կատարէ Սուրբ Միքայէլի մեծ հանդէս:  
Պիտի գայ օրն ու ժամանակը անցնի,  
Ան չունենայ պիտի մնէն խօսք կամ լուր.  
Գուոզ է ան եւ անողորմ ունի սիրու.  
Մեր պատանդները զիխատել պիտի տայ:  
Լաւ է անոնք կորսցնցնն զըլուինին  
Քան մնիք պայծառ ըԱպահիան զեղեցիկ,  
Եւ կըրէնք դառն աղէտներ, տառապանք»:  
Հեթանոսներն ըսին. « Թերեւս ինչդ կ'ըսէ»:

## Ե.

Արքայն Մարսիլ կազմեց ատեան խորհուրդի,  
Կանչեց կլարինը Բալագենն, Խստամար  
Եւ իր համեարզը Խտրոպին, Պրիամոն,  
Սօմեզ Գուարլան, եւ Մայնէն եւ Մանեն.  
Հօրարն, Յուներ, ուանդըրծովկան Մալքին,  
Եւ Բլանկանդրին, որ պարզէ իր միտքն անոնց.  
Պինու ժանտերէն տասն հոգի քըզէ կանչեց.  
« Տէք պարուներ, մնձ կարուին պիտի երթապ.՝  
Կոյուըր քաղաքը պաշարած է ան շորջ:  
Զիթենիի ճիւղ պիտի կրէք ձեռքերնիդ,  
Խազանութեան՝ խոնարհութեան նըշանակ:  
Եթէ կնիքը ճարտրու գաշինք մ'ինձ համար,  
Զեզ պիտի տամ սովոր՝ արծաթ կարի շատ,  
Զեզի ողոքը՝ աւատներ որչափ ուզէք»:  
Հեթանոսներն ըսին. « Մննք շատ իսկ ունիք»:

## Զ.

Արքայն Մարսիլ կազմեց ատեան խորհուրդի:  
Իր մարդկուն ըսաւ. « Գացէք, պարուներ,  
Զիթենիի ճիւղ պիտի կրէք ձեռքերնիդ,  
Եւ պիտի ըսէք կարուոս մնձ արգային,  
Որ անեւով իր Աստուծուն զըթայ ինձ:  
Պիտի շտանիք որ այս ամիսը անցնի  
Եւ ես իրեն եկած չըլլամ՝ հետո առած  
Հաւատայիմ հազար հոգի, քրիստոնեայ  
Օրէնքը ես պիտ' ընդունիմ, եւ ըլլամ  
Իր մարդն ամէն սիրով, ամէն հաւատով.  
Պատանք Կ'ուզէ, պիտ' ունենայ անվըրէպն:  
Եւ Բլանկանդրին ըսաւ. « Ասով պիտի գուք  
Յարմար եւ լաւ ուխտ մը, դաշինք մը կնիք»:

## Է.

Մարսիլ տասն էզ ճերմակ ջորի բերել տուաւ,  
Զոր Սուրատիլի արքայն զրկեր էր իրեն:

Ասկեսանձ, Թամբէն ընդելուզուած արծաթով։  
Սուրբանանդակները կը հնձննա։ Կը կըրին  
Զբթենիք ճրլցիք իրենց ձեռքին մէջ։  
Կարոլոսին եկան, տիրոջ Ֆրանսայի։  
Չը կրնար զգնյշ ըլլալ՝ իսաբն պիտի զինք։

## Ը.

Կայսրը ուրախ է և զրաւրթ, առաւ ան  
կորդը, ուսանոր մահրեց փշրեց պարիսպներն,  
իւ բարանով աշտարակները քանդէց։  
Մեծ է աւարը զոր ըրին ասպետներն,  
Ոսկի, արծաթ, զէնուզարդեր մեծազին։  
Քաղիքն մէջ ոչ մէկ հեթանոս չէ մնացած։  
Կամ սպանուցան եւ կամ եղան առաստանեայ։  
Կարոյու՛ մէս մրգասանի մը մէջ էր  
իր մօտ Խոյան եւ Ալիքէր, Սաման գուրսն  
եւ Անսէխն սէց, Գոփիւնն Անժուի,  
Թագաւորիի վառակիրն, հոն էին զե։  
Հետո ուրիշ շատ մարդոց գերին՝ Գերիէ։  
Տասնէնիք հազար հոգի քաղցրիկ Ֆրանսայէն։  
Ջինչ գորգերու վրայ կը նստին ասպետներն,  
Հզրօսնելու համար տապեղ ու ճամարակ  
կը խաղան պինտ իմաստուններն ու ծերերն,  
Պատոյք հասակը միր սուրով կը մարդուի։  
Շոնիք մը տակ՝ վայրի վարդի մօտիկ  
Գաւոյք մըն է զրուած՝ համակ զուտ սոկի։  
Հոն է նստած արգայն քաղցրիկ Ֆրանսայի։  
Ճերմակ է իր մորուքն ու զլուխը ծաղկած։  
Գեղեցիկ է մարմինն ու տեսքը խըրուխտ։  
Ջայն ֆնտոպիին հարկ չըկայ զինքը ցուցնել։  
Ուսերնին դրին սուրբանանդակները զետին,  
Ողունեցն զինքը սիրով՝ քաղցրութեամբ։

## Ծ.

Բլանկանդրը ինք կը խօսի նախ, եւ կ'ըսէ  
Թագաւորին։ « Ողջոյն յանուն Աստուծոյ,  
Փառաւորին, զոր պարտական ենք պաշտել։  
Լրսեցէք ինչ որ ձեզ Մարսիլ թագաւորին՝  
Արին կ'ըսէ։ Ան լաւ քններ է օրէնքն  
Որ կը փրկէ և կ'ոգէ իր ինքերը։  
Տալ ձեզ արժեր եւ առիւններ, գերծէներ  
Եղթայակապ, եօթն հարրիլ ուղու եւ հազար  
Ցիրապիլի, չըսու հարիւր հատ ջորիներ  
Ոսկի՝ արծաթ բնոցած, յիսուն հատ ալ կառք,  
Որնցմէ զարք սայը մը պիտի յօրինէք,  
Լի զուտ սոկոյ զահեկանով, եւ անով՝  
Պիտի կրնաք առաւ հոգեկ ձեր զօրքերն։  
Դուք այս երկրն մէջ կեցաք շատ իսկ երկար։  
Արդ լաւ կ'ըլլայ որ գուք Ֆրանսա՞ Եցո գառանաք։

Հոն պիտի ձեզ հետեւի տէրս՝ անվըրէպ ։։  
Կայսրը ձեռուին կը վերցընէ առ Աստուծած,  
Կը հակէ զլուխն եւ կը սկսի մշտածել։

## Ժ.

Կայսրն իր զըլուխը կը բռնէ խոնահած։  
Անձապարու շղան խօսքերն իր երթիք։  
Սովորութիւնն է հանգստեամբ խօսիլ մրցա։  
Ռւղղուցա հուսկ, եւ ունէր նըրուխտ գէմք։  
Բանքիներուու ըստա։ « Հաս լաւ խօսեցաք։  
Մարսիլ արքայն մնծ թշնամի է ինծի։  
Իր խօսքերուն վըրայ զոր արդ ըսկի դուք  
Ի՞նչպէս պիտի վստահութիւն ունենամ։  
— Պատանդներով », Սարակինոսը յարեց,  
« Որոնքմէ գուք պիտ ունենառ տանց կամ  
Տանքներն կամ քըսան։ Առնին իսկ ասոնք,  
Վիտի զընեմ իմ մէկ որդիս, ու ուուք դեռ  
Պիտ' ընդունիք աւելի՛ եւս ապիւներն։  
Երբեր ըլլաք գուք ձեր պալասն ալբունի,  
Պիրիլի սուրը Միքայէկի մնծ տօնին,  
Հոն պիտի զայ, Կ'ապահովէ ձեզ, իմ տէրս։  
Հոն Աստուծոյ ձեզի համար պատրաստած  
Բազնիներուն մէջ կ'ուզէ լ'ալ Թրիստոնեայ »։  
Եւ պատասխան կու տայ անոր Կարոլոս։  
« Ան տակաւին կրնայ հասնիլ փրկութեան ։։

## ԺԱ.

Գեղեցիկ էր երեկոն,՝ շինչ՝ արեգակն,  
Ալսու դրկեց տասն էզ ջորին Կարոլոս։  
Մեծ այգին մէջ տըւա կրան մը կանգնել,  
Եւ բաներներն հիւրասիրեց անոր տակ։  
Տասը պաշտակ կը ծառայեն մնծ խնամքով։  
Կը ման գիշերն հոն մինչ զալուստը լոյսին։  
Անտօտոն կայսրը եւեր է կանուխ,  
Լրսեր պաշտան առաւօդին պատրազ,  
Ցետոյ գացեր է չոճիի մը ներգեւ։  
Եւ պարոնները կը կանչէ ժողովի։  
Ան իր ամեն ճամբաներուն մէջ կ'ուզէ  
Ֆրանսայիններն իրեն իբրև առաջնորդ։

## ԺԲ.

Կայսրը կ'երթայ շոնի մը տակ։ Կը կանչէ  
Եւ պարոնները ժողովի։ Ծժէէ  
Դուքսն եւ արէի եպիսկոպոսը Տուրպին,  
Ռիշաք ձեր եւ իր թռունիկը Հենրիկ,  
Գասկոնիոյ գաջարթ. Կոմնն Ակելին,  
Ռինսի Թրիուն եւ իր զարմիկը Միլուն,  
Եկան նաեւ եւ Գերիէ եւ Գերին։

Եւ անոնց հետ եկաւ հոն կոմսը Ռուլան  
Եւ Ուիէք' քաջակորովս եւ ազնիւն.  
Ֆըրանսայի ֆրանկինքն կան աւելի  
Քան հազար, հոն եկաւ հաեւ Գանելոն  
Որ մատութիւնն ըրաւ Եւ այն ժամանակ  
Սկըսաւ ժողով՝ որ ունեցաւ գէշ զախճան:

## ԺՎ.

«Տէր պարոններ», կարուս կայսրը Կ'ըսէ,  
«Մարսիլ արքայն դրէկը է իր բանքերներն»:  
Իր ինչքերն կ'ուզէ ինձի տալ առատ  
Ալքէր, առիծ, տոռնըւլիք քերձէներ,  
Խօթն հարիւր ուղտ եւ հազար ցին թեարփոխ,  
Արքիոյ ոսկի բեղոց չըսր հարիւր  
Զորի, զարձալ աւելի քան յիսուն կառք:  
Բայց ինձ կ'ըսէ որ մեկնիմ դէպ ի Ֆրանսաւ,  
Խոհեւ էքս պիտի զայ, իմ արքունքն,  
Եւ ընդունի կրօնինս, զոր ինը կը վկայէ  
Ամենէն սուրբն, ան պիտի լլայ գրիստոնեայ,  
Եւ իր ընթագին ինչ կափում ունենայ.

Բայց չեմ գիտեր թէ ինչ է խորին իր սորին»:  
Ֆրանսացիները կ'ըսնն».

## ԺՎ.

Կայսրը իր միաժ յայտնեց. իսկ կոմսը Ռուլան  
Որ հասան չէ քնառաւ՝ ուղողորդ կը կանգնի  
Եւ կը սկսու 'նդդիմանել պարախի.  
«Վայ թէ հաւատը գուը ընծայէ Մարսիլի,  
Խօթն ողջ տարի է որ եկանք Սպանիա.  
Չեզի համար գրաւեցի նոպլ ու կոմիքը.  
Ալի վալտոննը եւ երկիրը Պինի,  
Եւ Բալապուէրը եւ Տուէլ ու Սեզիլ:  
Մեծ մատութիւն մ'ըրաւ Մարսիլ Թագաւորը.  
Իրեններէն զրկեց տասնէնին հեթանոս,  
Որոնց ամէն մին ճիշտ մ'ունէր ձիթենայ,  
Եւ ձեզ այս մի եւ նոյն խօսքը կ'ըսէք:  
Խորհուրդը գութ առիք ձերին Ֆրանկներուն.  
Ցիմարութեամբ միունք տրիին ձեզ խորհուրդ.  
Հեթանոսին երկու կոմսեր քրկեցիք,  
Մէկը Բասանն էր ինչ եւ միունք Բախիլ.  
Հալտիլիոյ տակ' լերան մէջ զիստանց:  
Մարմաշեցէք ինյավն որ գութ ըսկոսաք:  
Չեր բանակին ազատազունդը տարէք  
Ի Մարակոս. պաշարհեց զայն տեւէ'  
Եթէ նոյն իսկ ձեր ամրող կեանքը. առէք  
Վըրէժն անոնց՝ զորը գրուժանն ըսպաննեն»:

## ԺԵ.

Կայսրն իր զըրութը կը բռնէ խոնարհած:  
Իր յարդարէ կը շոյէ պեսն ու մօրութ.

Իր թոռան բան չ'ըսէր ոչ չարի, ոչ բարի:  
Ֆըրանսացիք կը լըռեն՝ թող Գանելոնս:  
Ուղղորդ՝ ոտքի կայսեր առջեւը կու զայ:  
Կը սկըսի իր խօսքիը մնձ խրոխտթեամբը  
Եւ արքային կ'ըսէ. «Վայ ձեզ, եթէ պութ  
Հաւատագ այն դատարկին՝ նո թող ըլլամ  
Եւ կամ ուրիշն, որ ին խօսիր ձեր բարին:  
Երբ Թագաւորը Մարսիլ մարդ կը դրէէ:  
Որ ձեզ ուէ թէ՝ ձեռամած՝ պիտի լլայ  
Զեր մարդն, եւ թէ պիտի ըուրոր Սպանիան  
Դիտնայ իրեն իրը պարգև ձեր չորհիւ,  
Եւ ընդունի պիտի օրէնքը զոր մննի  
Կը գաւանինք, ան որ խորհուրդ կու տայ ձեզ  
Որ այդպիս մնէք առաջարկ մը մթրէնք,  
Անոր Փոյթի իսկ չէ, տէր թէ մննի ինչ մահով  
Պիտի մեռնինք. թողունք իննիթերը մէկիի,  
Իմաստուններն ըլլան թող միզ բաւական»:

## Ժ.Ջ.

Ան ատեն նեմս առաջ անցաւ. լաւագոյն  
Ոչ մի նորա կար արքունիքին մէջ քան զայն.  
Եւ արքային կ'ըսէ. «Դուք լաւ լրսեցիք  
ինչ պատասխան որ ձեզ սրւա Գանելոն.  
Դոշինչ է ան, պէսք է իրն նամեւիլ:  
Կորսնցուց իր մարտը Մարսիլ Թագաւորն.  
Իրմէ իւլեցիք զուք ամրոցներն իր բոլոր.  
Փշրեցիք ձեզ բարանինքը պարիսպներն.  
Իր քաղաքներն այրեցիք գութ, յաղթեցիք  
Իր մարդերուն Այօօր որ մարդ կը զրէէ  
Զեզ ըսենով որ գութ իրեն իւնայէք,  
Մեզ պիտի լլայ ընել անոր լարազոյնն,  
Ան կ'ուզէ ձեզ իրը երաշխիք պատուի տալ.  
Այս մարտը մնձ պէսք չէ տնէ աւելի»:  
Ֆրանկներն ըսին. «Էկոմսը աղէկ խօսեցա»:

## Ժ.Է.

«Տէր պարոններ, արդ մննի Մարսիլ արքային  
Ո՞չ պիտի յըզնիք ի Մարակոն»:  
«Դուքսը ներ հրամանավ. տըւէք ինձ  
Այժմ իսկ ձեռնոցը եւ մականն»:  
Եւ արքայն ըսաւ. «Դուք մնձ խորհրդական մարդ մըն էք.  
Մօրութին վրայ կ'երգնում, չերթաք պիտի գութ  
Այսքան փութթվ ինչ այդքան հեսաստան:  
Դարձէք նստէք, զի ոչ ոք ձեզ աղաչեց»:

## Ժ.Բ.

«Տէր պարոններ, ո՞չ պիտի յըզնիք կարենանք  
Հազարացւոյն՝ Մարակոսի իշխողին»:

կու տայ իրաւանը պատասխան. « Ես շատ լաւ կրնամ երթալ հոն » : - Դուք չերթաք պիտի հոն թիրաւ », ըստ Ուկիէկ կոմօն անորու և գաժան է ձեր սիրոն ու զոռոզ. Կը վախճամ Մի գուցէ դուք հոն զաք կըպուր կըպուրին Եթէ ուզէ արքայն կրնամ ես երթալ » : Արքայն կ'ըսէ. « Երկութիւնը ալ լուս կերէք : Ոչ գուք, ոչ ան պիտի ոտքերնդ յանձնիք հոն : Այս մօրութիւնը վըրայ կ'երդուում, զոր կ'եսնէք բնորդ ճերմակ, զայ թէ մէկի ինձ անուունէ : Մին տաննիկոտ իմ զլիսաւոր նորտիքն » : Կը լուն Ֆրանկները սահմըռկած՝ ապշարար :

## ԺԹ.

Իննսի Տուրպինն ելաւ կարգէն, եւ ըստ Թագաւորին. « Հանգիստ թողէք ձեր Ֆրանկներն . Դուք այս երկրին մէջ մասցիք եօթը տարի . կրեցին անոնք հոն շատ տաշանք, նեղութիւն : Բայց, աեր, ինձ տրէք մենանց ու մականին, Ե՞ս Սպահոյ Հապարացւոյն պիտ երթամ . կ'երթամ տեսնէլ քիզ մը թէ ործն ինչպէս է » : Եւ կու տայ կայսրը պատասխան՝ զայրացած . « Գացէք դուք սա ճերմակ գորգին լիյա նստէք : Աւ մի խօսիք, ձեզի հրաման չեմ ի տար » :

## Ի.

« Ֆրանկ ասունաներո, կարուու կայսրը կ'ըսէ, Դուք ինձ պարոն մ'ընտրեցէք իմ զաւառէս, Որ կարենայ պատցամս տանիլ Մարսիլին » : Ռուան կ'ըսէ. « Կ'ընրաբեմ աներս գանելոն » : Ֆրանկներն ըսին. « Լրնայ զայն լաւ կատարել . իմաստնագոյն քան զինք դրկէ չէք կրնար » : Գաներոն կամսն անկէ սաստիկ նենացաւ : Կըզպախ մորթը կը նետէ իր գըզէն, Եւ կը մընայ իր մետախս ամշանիք . Ունի ալքեր շարժուն, եւ դէմք նորոխտալիք . Ազնիւ է իր մարտինն ու լանջքը լայնչի . Անգան աղուոր է որ ճորտերը բոյոր կը նային պիչ իրեն կ'ըսէ Ռուանին . « Մշտակորոյս, քու այդ մոլուցքը ինչո՞ւ է : Գիտէ ամէն որ լաւ թէ քու աներդ եմ, Եւ զի՞ գեսպան նըշաննեցիր Մարսիլին : Եթէ Աստուած տայ որ գառնամ ես անկէ, Անանկ վընս մը պիտի քեզ հասցընմ, Որ պիտի այնան երկար տեւէ որքան կենագք » : Բարեց Ռուան. « Հըպարառութեան, խօութեան խօսքը ատոնք. ամէնքը շատ լաւ զիտեն Որ չեմ ընկը սպանալիք երթք փոյթ .

Բայց պատզամի համար ուշմիտ մարդ է պէտք . Եթէ արքայն ուզէ՝ պատրաստ եմ ձեր տեղն » : ԻԱ.

Ես Գանելոն յարեց. « Զերթան պիտի տեղս . Դուն նորտըն չես, եւ ոչ ալ ես քու տէրդ եմ . Կարոլ հրաման կ'ընէ որ ես կատարեմ Մառայութիւն մ'իրեն . եւ ես Մարսիլին Պիտի երթամ Սարակոսա, բայց մինչեւ Որ ամգեմ ցասոյթըս մեծ՝ որուն մէջ Զիս կը տեսնես, խան մը պիտի խալամ ես » : Զայն լըսելով Ռուան սկզբան ծիծաղիլ :

## ԻԲ.

Բողանի ծանրը տեսնելով Գանելոն Այնպիսի ցաւ ըզգաց որ մազ էր մասցիք Որ պայթէր իր բարկութիւնն . քիչ մընաց Ար նըաւէր Եւ ան ըստ Ռուանին . « Զեմ սիրեր մեզ, գուք որ զինուս փաթթեցիք Այս անիրա ընտրութիւնն : Ե՛վ կայսր, ուղղորդ Ահա առջեւդ, կ'ուզեմ հրամանդ կատարել :

## ԻԳ.

Պիտի երթամ Սարակոս, հարկ է գիտեմ : Ո՛վ որ կ'երթայ հոն չի կրնար դառնալ ետ : Ամէն բանէ մեր յիշեցէք թէ ունիմ Զեր քոյրին ինձ կին, որմէ որդիք մ'ունիմ ես, Զքնազգեղ, ան բաղդովինն է՝ ըստ՝ Որ պիտի քաջ մ'ըլլայ : Իրեն կը թողում իմ երկիրներու եւ աւասներու : Արէք զայն Զեր ինչնամքին տակ, զայն պիտի շըտեսնեմ Այլ եւըն իմ այուբաներովս » : Կարուս Պատասխանեց. « Զափազանց բուխ ունիմ սիրու Բայց զի հրաման կու տամ պէտք է որ երթաք » :

## ԻԴ.

Կ'ըսէ արքայն. « Օ՞ն, Գանելոն, մօտեցէք Ցուպն ու ձեռնոցն առէք : Դուք լաւ լըսեցիք, Ֆրանկները մեզ ընտրեցին : Տէր, կ'ըսէ ան, Ռուանն ըրաւ ամէն ինչ, ցորչափ ապրիմ Զայն լըսիրեմ պիտի ոչ ոչ Ուլիէրն, Որովհեաեւ ընկերն է . ոչ ալ ճորտերն, Զի զանի շատ կը սիրեն : Զեր աչքին տակ Անոնց կ'ըլլամ եւ ձայնատուր : Թագաւորի Ցաւս . « Սաստիկ զայրուկ մը մեզ կը վառէ : Պիտի երթամ, զի հրամանը իմն է : — Կրնամ երթալ, բայց անպաշտապն եւ անոր, ինչպէս Բասիլն ու իր եղբայրը Բասան » :

ԻԵ.

կայսրն աշ ձեռքին ձեռնոցն անոր երկիցուց։  
Բայց Գանելոն պիտի չըսպէս ըլլալ հօն։  
Երբ պիտի առնէր ինկաւ ձեռնոցը գետին։  
Ֆրանկոներ ըստին. «Աստուած, այս ի՞ն նրանի է։  
Այս պատգամէն մեզ մեծ կորուստ պիտի գայ»։  
Եւ Գանելոն կոմոն ըստ։ «Ո՛վ պարոններ,  
Պիտի կրնաք անոր լուրերն առնէլ գութ»։

ԻԶ.

«Տէր, Գանելոն ըստ, տրւէք ինձ հրաման,  
Քանի որ պէտք է մենիմ, ի՞նչ շան յամիլ»։  
Եւ թագաւորն ըստ։ «Գացեք Յիսուսի  
Հրամանով և իմինով»։ Արձակեց  
Զայն իր աշով, կիրեց խաչն նըշանով։  
Յետոյ յանձնեց անոր մական, հրավարտակ։

ԻԵ.

Գանելոն կոմոն իր քանակիսող կ'երթայ,  
կը զարդարուի պերճապայծառ զգեստներով։  
Իր առքերուն պնդեց ոսկի խթաններ։  
Իր կուշտն ի վար կախեց իր սուրբ՝ Մուրզէս։  
Յատիկեց հնձաւ իր Տաշըրըռուն ծրուն վրայ։  
Գինմեր հօրարն իր ասպանդակը բռնեց։  
Հոն պիտի դուք տեսնէիք շատ ասպետներ  
• Որ կու լային, ուամէնիք անոր կ'ըսէին։  
«Մեծ մեղք, եղոնկ ձեր քաջութեան Ալքային  
Դուք արթունիքն էիք երկար ժամանակ,  
Ուանըրական ճորտ մեն էիք համարուած։  
Ով որ քգձեզ նըշանակեց հոն երթալ,  
Կարող ըըլլայ պիտի իմքն իսկ կարուս  
Զայն պաշտպանել, եւ ոչ ալ զայն պատահ։  
Պէտք չէր իրան կոմոն մտածել ձեր վըսայ։  
Դուք մնածառմ ցեղի մըն էք շառափեց»։  
Յետոյ իրեն ըսին. «Ո՛վ տէր, տարէք մեզ»։  
Պատախանեց Գանելոն. « Քաւ, մի՛ լիցի։  
Աւելի լաւ է որ մտանիմ ես մրայն  
Քան թէ այնքան քաջակորով ասպետներ։  
Դուք, տեարք, երթաք պիտի քաղցրիկ Ֆըրանսա։  
Ողջոյն տարէք կընջըս իմ կողմանէ,  
Պինարիկի իմ մըտերմիս՝ ընկերիս,  
Եւ Բաղդովին որդույս. եղիք ձեւրնուու  
Իրեն, եւ զայն իրեն ձեր տէրը ճանչցէք»։  
Մարակ ի կուշտ ան իր ճամբուն մէջ մըտաւ»։

(Ծարուճակի) Թթագ. Հ. Ա. Ղազարան



## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ԱՄԵՆՈՒԽ ՏԱՐԵՑՈՅՑԸ - 1925<sup>1</sup>

Թէղողիկ իր առվորեալ կաղանդչէրը ներ-  
կայացուց դարձեալ Հանրութեան, ի լոյս  
ընծայելով 1925ի իր Տարեցոյցը՝ միշտ  
ճոխ բովանդակութեամբ։ Երբ նկատի առ-  
նենք սա լուրջ կէտը, որ անոր երկասիրողը  
ցուակ է ձեռին իր պանդուխա ու զաղթա-  
կան վիճակին մէջն է որ թէ կը պատրաս-  
տէ և թէ կը հրատարակէ, կը ստիպուինց  
խոստվանելու որ շատ զժուարին բանի  
մըն է որ ձեռք զարկած է սոյն պարա-  
գաներուն մէջ։ Հետեարար իր համբերու-  
թիւնն ու տոկուն յարատեսութիւնը օրի-  
նակիլի կը զառնայ առ հասարակ «ԱՄԵ-  
ՆՈՒԽ»՝ որոց կ'ընծայէ իր «ՏԱՐԵՑՈՅՑԸ»,  
որ իրեն պէս զաղթական է. Անցեալ տարի  
լոյս տեսաւ ի Բարիզ. այս տարի ի  
Վիեննա՝ Միխթարեանց Տպարանէն։ ո՛վ  
զիտէ գալ տարի ուր պիտի զետեղէ ան  
իր որբանը։ Բայց ուր որ ալ ծնի՛ ան կը  
մայ միշտ ցանկալի «ԱՄԵՆՈՒԽ ՏԱՐԵ-  
ՑՈՅՑԸ»։

Հնորս «Նախամուտ» մ'ունէր, վասն  
զի արտասահմանի կեանցն էր որ կը սկսէր  
առաջին անգամ. այս տարի հարկ չէ տե-  
սած, որպէսէտ անցելոյն վրայ նոր ըսելից  
մը չունի։

Կը բաժնէ ամրող Եօթը Մասերու։ Ա.ը  
կը նուրիուիք «Գրական» ին, որ կը պա-  
րունակէ «Յօդուածներ, Քերրուածներ, Յի-  
շատակի բոյցեր, Պատմատրիեր, Նաևակ-  
եր և չափեկան աետիպ էլեկ՝ անհետացող,  
հանատակ և վերացրող Գրիշ Վաստակա-  
կաւորենիք»։ (Էջ 1-165)։ Առաջին էջը  
վերապահուած է Գուրեան Պատրիարքի,  
ուր ան կը մտնէ իր բանաստեղծական  
ներդաշնակ քնարով. «Յարդանանին դեպ ի  
Մեսեալ ծով»։ — այս է տաղին վերնա-  
գիրը։ Անոր կը յաջորդեն Տիգրան Երէն-  
նանի և Տօքթ. Յ. Թիրեաբեանի միջեւ

1. ԺԹ. տարի. զիս 1<sup>1/2</sup> առլար, 7 չեմակ, 90 ֆր.,  
80 մրէմ, 800 զր.։